

տութեան, ինքըզինքը Աստուծոյ կամացը յանձնեց, ու խաղաղութեամբ մահուան կը սպասէր : Ա եց որ ասանկ դառն վիճակի մէջ մնաց՝ և թէպէտ հետը պատառ մը հաց ունէր, բայց այսպէս այլայլած էր՝ որ չկերաւ զան . միայն ծարաւէն տանջուելով՝ անձրեի ջուր խմեց, որ իր սառոյցին պատառուածքներուն մէջ ժողվուած էր : Հաստ զգեստներ վրան առած ըլլալով, զրեթէ ամենեին ցուրտ չեր զգար . խիստ քիչ ալ քուն կ'ըլլար, ու ան ալ սառոյցին վրայ նստած : Այօթներորդ օրը սաստիկ դժուարուած ծովեզերք մը տեսաւ, ու միտքը դրաւ որ սառերուն վրայէն քալելով՝ անոր մօտենայ . բայց աշխատանքն ու իր ուժաթափութիւնը ստէպ մարմիուք կը բերէին վրան : Ա միջոցին մէջ իր քալող սառոյցը՝ ծովեզերքը պատած հաստատուն սառոյցին սաստիկ միացաւ ու կպաւ . անանկ որ՝ աս կարգէ դուրս նաւարկութեան իններորդ օրը, 1836 տարւոյն յունուարի 26-ն, Շագաբէնքոյ ծովեզերքն ելաւ . Բողան-Շիք ըսուած հրուանդանին մօտ, որ Աէրչի ու Արապաղի մէջ կ'իյնայ, ու մերձաւորագոյն թասթարաց գեղը ինչաւ . ուսկից թակողոսիա բերին զինքը, ու անկէ ալ Աէրչ . ասանկով ազատեցաւ առ մարդս, որուն կորուստը անտնօրինելի կ'երեւար : Աւթ օրուան մէջ՝ 37-38 գաղղիական փարսախ տեղ կտրեր էր, Ազախու ծովին արեւելեան ափունքէն առնելով՝ ինչուան անոր հարաւային արեմուեան ծովեզերքը : Իաց 'ի ոտից ձմեռնակէն, և ուժաթափութենէն՝ որ դիւրաւ անցաւ, իրեն առողջութիւնը այլայլութիւն չկըեց :

ՍՈՎՈՐՈՒԹԻՒՆ

Մեխիզոյի մարդագոհերը :

Յայտնի է ամենուն թէ Ասլանիացիք հռչակաւորն Փերնանտ Կարդէսի առաջնորդութեամբը Ա'եխիզոյի ընդարձակ երկրին որ տիրեցին, ծաղկեալ

քաղաքականութեան մը հետ՝ գտան հոն նաև բարբարոսական ու արիւն-ուուշտ կրօնքի մը պաշտամունք : Աւ ի-րաւցընէ ինչ մեծագոյն բարբարոսութիւն կրնայ ըլլալ քան զան, որ Ա'ե-խիզացիք կոյր աւելորդապաշտութիւն մը իրենց վայրագ ու անգութ կուոց բար-կութիւնը կը ջանային մարդկային զո-հերով ինչեցընելու . և անով ալ գոհ ըլլալով՝ աս մարդախոշոշ սպանութեաց ժամանակ կրօնական հանդէսներ ալ կը կատարէին : Վառաւոր տաճարներ նուիրուած էին իրենց աստուածոց . ասոնց մէջ առաջինն էր պատերազմի աստուածը, որուն հռտիշէլբուլը անու-նը կու տային, և զորն որ մասնաւոր պատուտի ու յարգութեամբ կը մեծա-րէին : Արոշ չենք կրնար զուրցել թէ տարւոյ մը միջոց որչափ մարդիկ կը զո-հուեին . բայց խիստ չափաւոր հաշի-ընողները կ'ըսեն թէ բոլոր երկրին մէջ տասը հազարէն աւելի կ'ելլար աօսոնց թիւը : Ա'եխիզոյի նուաճուելուն ժա-մանակի սպանիացի պատմիչ մը հետե-ւեալ կերպով մանրամասն կը ստորա-զրէ մարդազոհին ահաւոր արարողու-թիւնը :

Ա եց քուրմ կը ժողվուեին աստու-ծոյն տաճարը . ասոնցմէ առջինը, որ Դոբէլին կը կոչուէր, կարմրազգեստ կ'ըլլար, և գլուխն ալ կանաչ ու գեղին փետուրներով պսակ մը կը դնէր . իսկ մէկալ հինգ քուրմերը Ճերմակ ու սե զունով զգեստները կը հագնէին : Ա զոհագործները քաշելով զմերկամար-մին մարդը կը հանէին ինչուան տաճա-րին ամենէն բարձր դիրքը, ու սեղանին երկայնութեանը վրայ կը տարածէին զանիկայ : Առաջ հոգի ասոր ոտքերէն ու ձեռքերէն կը բռնէին . իսկ հինգե-րորդը տախտըկէ օձաձեւ գործիքով մը գլուխը գոցած՝ կը սխմէր : Ա ատեն Դոբէլիցինը ասած կու գար, ու ձեռքը սայրաթուր թրածեւ քար մը բռնած՝ անոր կուրծքը կը Ճղքէր, և դեռ կենդանի ու գողդոջուն սիրտը ձեռքը առած՝ աս-տուծոյն կ'ընծայէր, ու ոտքին առջեւ կը նետէր : Արբոր կուռքը հսկայածեւ մէ-

ծութեամբ կ'ըլլար նէ , ոսկեայ մեծ դգալով մը անոր բերանը կը խոթէին աս արիւնոտ ողջակէզը : Ը առ անգամ աստուծոյն շրթունքն ու տաճարին սէ մը զոհին արիւնէն ոռոգուած կը տեսնուէին : Այէ որ սպաննուողը պատերազմի մէջ բռնուած գերի մը ըլլար , զոհն որ կը լմննար՝ գլուխը առանձին կը դրուէր գանկը պահելու համար . իսկ մարմինը տաճարին ստորին կողմը կը նետուէր : Ի՞ն ատեն գերին բռնող զինուորը կու գար պահանջելու իր աւարը , ու կ'առնէր կը տանէր զան , որպէս զի փառաւոր խնջոյք մը պատրաստէ անով իր ընտանեացն ու բարեկամացը : Ողոհնէ ցեղին մարդիկը՝ զոհին մարմինը կտոր կտոր կը ջարդէին , ու վաճառատեղեաց մէջ հրապարակաւ կը ծախէին :

Դունց ամենեին երկբայութեան այսպիսի բարբարոս կրօնք մը տիսուր ու ահաւոր էր . ասանկ անխնայ կը վազէր արիւնը Ո՛եխիգոյի աստուածոց մեծ մասին բազիններուն վրայ . և ան պատճառաւ ալ աս անողորմաստուածներուն կերպարանքները ձեւացընելու համար՝ ամենէն սարսափելի նշանակները ընտրեր էին . հսկայակերպ հրէշներ , կատաղի գազաններ , օձեր , վագրեր , ու այն պիսի նկարներ , որոնց տեսքը վայրենեաց դիւրահաւան երեակայութիւնը ահու գողով կը լեցընէր . ահաւասիկ ասոնք էին իրենց կռատուններուն զարդէրը : Եւ աս աստուածներուն վրայ անգթութեան ու վրէժինդրութեան ողին միայն տեսնելով , իրենց ամէն գործոց մէջ վախն ու սարսափը տիրած էր ու անով կը շարժէին : Ո՛հա այսպէս Ո՛եխիգացիք , որ ՚Նոր աշխարհին ամենէն քաղաքականացեալ ժողովուրդն էին , ամենէն աւելի նուաստ ու անողորմ կրօնքն ունէին :

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ

Քանի մը մեծ մարդկանց գործածած բաներուն ծախուած զինը :

Դշխարհքիս մէջ ելած նշանաւոր մարդկանց յիշատակն ու համբաւը անանկ զօրաւոր տպաւորութիւն կ'ընէ մարդկային մտքին մէջ , ու անանկ փափաքելի կ'ընէ զիրենք , որ իրենց կենդանութեան ատեն գործածած բաներնին , կամ ու իցէ իրենց հետ վերաբերութիւն մը ունեցած առարկաները՝ անգին յարգ մը կը ստանան իրենց մահուընէն ետև ու մեծարանքով մը կը պահուէին : Հոս կը դնենք մենք մէկ քանի մը միայն երեելի անձանց գործածածներուն ծախուած զինը , ուսկից գաղափար մը կրնան առնել ընթերցողք ըսած խօսքերնուս Շմարտութեանը :

Կատոնի զգեստ մը ՚Խոռոզն ՚Ներոն գնեց ամենաբարձր զնով մը , որ 170,000 ֆր . կու զայ :

Կիկերոնի կիտրոնեայ մէկ ստոլը Ուարկոս ՚Ապոլոս անունով հռոմայեցի սինկղիտոս մը՝ 300,000 սեստերտով առաւ , որ գրեթէ 18,750 ֆր . կ'ընէ :

Հաղիկուետոսի լեզուն 3,000 դրամ մէով առնուեցաւ , որ կ'ընէ 2,700 ֆր .:

Պերեկրինոս Պրոտէոս փիլիսոփային գաւազանը տաղանդով մը , այսինքն 4,800 ֆր . ծախուեցաւ :

Կարոլոս Ա թագաւորին ան աղօթագիրքը , զոր սպաննուելու տեղւոյն վրայ կեցած կը կարդար , 100 կինիի , այսինքն 2,500 ֆր . ծախուեցաւ ՚ ոնտարայի մէջ 1822 տարւոյն :

Կուսդաւոս ՚Ա աղայի ան փղոսկրէ աթուը , որ ՚ իւպէք քաղքէն ընդունեցաւ , 1825 ՚ ՚ ինքէլ անունով շուետացի մը գնեց 58,000 ֆիորինով , որ գրեթէ 120,000 ֆր . կ'ընէ :

Կարոլոս ԺԲ ՚ ան զգեստն որ ՚ ուղավայի պատերազմին մէջ գործածէր էր՝ 1825 ՚ ՚ ատիմակը քաղաքը 22,000 սդեռինով , այսինքն 564,000 ֆր . ծախուեցաւ :